




Մ Ա Ս Ե Ա Յ Ա Ղ Ա Ի Ն Ի

Ե Ի

Ծ Ի Ա Ծ Ա Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ի Ո Յ Ա Մ Ս Ա Գ Ր Ո Յ Ս




7883-54

Տարույս սկիզբները առանձին տպագրութեամբ հրատարակուած յայտարարութեան իմացան «Մասեաց Աղաւելոյն» ընթերցատէր բաժանորդներն, որ այս մեր ամսագիրը՝ առանց իւր հոգին, նպատակը եւ գլխաւոր յատկութիւնները փոխելու՝ այսուհետեւ ոչ ի Փարիզ պիտի տպագրուի, այլ ի Թէոդոսիա Խրիմու:

Եթէ ճշմարիտ է նաեւ այս մեր աշխատութեան վրայ այն խօսքն, որ կրտսի թէ «Անուան է համառօտ սահման իրին» — այսինքն թէ մէկ բանի մը անուան անոր ինչ եղածը համառօտ կերպով հասկըցրնող խօսք է

յուսամբ թէ չորս տարուանս մէջ տեսան ազգայինք եւ վկայեցին թէ իբրամբ բուած էր այս մեր ամսագիրը «Մասեաց Աղաւելի Աւետարէր Հայաստանեայց»: Այժմ տպագրութեան տեղւոյն փոխուիլը առիթ առնելով, քանի մը արտաքին հարկաւոր եւ օգտակար փոփոխութեանց հետ պատշաճ համարեցանք անուան ալ քիչ մը փոխել ու դնել, ՄԱՍԵԱՅ ԱՂԱԻՆԻ եւ ԾԻԱԾԱՆ ՀԱՅՍՏԱՆԵԱՅՅ: Իսկ ամսագրոյս ռուսերէն եւ գաղղիարէն մասին անուանը լոկ ԾԻԱԾԱՆ դրինք համառօտութեան համար, եւ այս անուանով հարտատուեցաւ ամսա-



զրոյս հրատարակութիւնը Վեհափառ Ինքնակալին բարեհաճութեամբը՝ այս տարի ապրիլի 15-ին:

Մասեայ Աղանին, ինչպէս որ վերը յիշուած յայտարարութեան մէջ ալ ըսինք, չորս տարի թռչտեցաւ աշխարհիս ամէն կողմերը՝ իբրեւ *Ukhsuphr* Հայաստանեայց, այսինքն իբրեւ արագընթաց սուրհանդակ մը որ Հայաստանի ցրուեալ որդւոցը զանազան աւետիսներ կուտայ, զանազան ուրախարար լուրեր կը տանի ու կըբերէ: Չորս տարի իւր բոյնը դըրած ըլլալով Եւրոպայի քաղաքակրթութեան կեդրոնը — Փարիզ քաղաքին մէջ —, անկէց դէպ ի արեւելք մինչեւ Ովկիանիոյ հեռաւոր կղզիները զնաց, եւ գրեթէ ամէն տեղ սիրալիր ընդունելութիւն գտաւ ամենայն ճշմարիտ ազգասէրներէն ու հայասէր օտարներէն:

Ի՞նչ էր արդեօք Աղանուոյն տարած ու բերած աւետիսն որ այսքան ուրախութեան պատճառ եղաւ բարեսիրաց:— Ո՞չ ապաքէն այս՝ թէ Հայաստան որջէ, մեռած չէ, Հայ ազգը կայ ու կայ, կորսուած չէ. Հայաստանի հարազատ որդիքը կըպատուեն իրենց ծնողն ու պատիւ կըբերեն անոր ամէն տեղ եւ ամէն ազգաց մէջ. եւ մինչդեռ գրեթէ ամենայն ազգք եւ ժողովուրդք ճամբայ ելեր առաջ կերթան դէպ ի յայն լուսաւորութիւն քաղաքական՝ որ կըբխի այժմու գործնական ուսումնականութենէն ու քրիստոնէական բարոյականութենէն, Հայերն եւս ամէն տեղ արթընցեր են, սիրտ առեր են քալելու, եւ տեղ տեղ մեծաքայլ յառաջադիմութիւններ եւս բերեր են:

Տեսաւ արդարեւ ասդիս անդին, եւ չէր կրնալ չտեսնել՝ ազգիս բարոյականը դիտելով՝ անմիաբանութեան ու կռուասիրութեան տրիս-

րական աւերակներ, եւ այն աւերակներուն վրայ հնացեալ կրից հրաբուխներէն ամպի նըման ելած դիզուած գարշահոտ մուխեր, զորս թէպէտ եւ փշոզ սաստկացրնողներ կան տակաւին, բայց աղէկն այն է՝ որ մարող անցրնողներն աւելի են: Տեսաւ՝ ազգիս կրօնական կողմը դիտելով՝ տեղ տեղ վնասակար փուշի պէս տարածուիլ սկսած անտարբերութեան հոգիներ, նորամուտ վարդապետութիւններ, եւ հին ատենները չտեսնուած պաղութիւններ. տեղ տեղ ալ ուրիշ տեսակ տգիտական թանձր պաշարմունքներ, որովք դեռ ոչ սակաւ Հայկազունք մտքերնին դրած ըլլալով՝ թէ Հայաստանի սրբազան աւերակներուն մէջ դեւք մոլորութեան բունեալ կան, ահով դողով փախեր են օտար վրաններու տակ, որ օր մը իրենց վրայ պիտի փշչին: Տեսաւ շատ տեղ՝ ազգիս նիւթական ապրուստին կողմանէ՝ մեծամեծ աղքատութիւններ, անպտուղ աշխատութիւններ, անսպառելի տառապանքներ. տեղ տեղ ալ յիմարական շռայլութիւններ, անօգուտ առատաձեռնութիւններ, անգուծ եւ անձնասէր ազահութիւններ: Տեսաւ կըսեմ այսպիսի եւ ասոնց նման շատ խեղճութիւններ, եւ հառաչելով անցաւ քովերէն չորս տարի՝ իւր ձեռքը չունենալով անոնց դարման մատուցանելու հնարք մը:

Իսկ այս հինգերորդ տարին՝ իւր գլխաւոր ոտից դադարը Սփոյն ու Եւրոպայի մէջ տեղը գտնուած կէտերէն մէկուն վրայ զնելով, այսինքն Խրիմ թերակղզւոյս արեւելեան ծայրը, կըցուցրնէ ամենուն Հայաստանի երկնքին երեսը ձգուած զեղեցիկ ու խորհրդաւոր *Ծիածանը*, այսինքն *Ժիրակի գոհին*: Այս ծիածանին առաջին նշանակութիւնը ո՞չ ապաքէն այն



Handwritten vertical text on the right margin: 19-08-61

պիտի ըլլայ՝ որ Հայաստանեայ ժողովրդոց մէջէն տգիտութիւնը, անկրթութիւնը, խռովութիւնը, տարաձայնութիւնը, կռիւները, վրտանգները, նեղութիւնները վերնալ սկսած են, եւ այսուհետեւ անոնց տեղը պիտի տիրէ ուսումնասիրութիւն, կրթութիւն, սէր, միաբանութիւն, խաղաղութիւն, ապահովութիւն եւ հանգստութիւն: Այն ժողովրդոց հորիզոնը դիզուած ամպերուն վրայ թերեւս այսուհետեւ ալ փայլատակեն երբեմն հեռաւոր որոտմունքներով անվնաս կայծակներ, բայց իրենց սիրտը անխռով ու աներկիւղ պիտի մնայ. վասն զի անցելոյն յիշատակովը պիտի քաղցրանայ իրենց ներկայ երջանկութիւնը, եւ ազագային յուսովը եւս առաւել պիտի քաջալերուին՝ որ յառաջադէմ զարգանալու համար ամէն ջանք ի գործ դնեն:

Ծիածանին թէ հայերէն եւ թէ ռուսերէն ու գաղղիարէն մասանցը մէջ պիտի դրուին նաեւ այսուհետեւ ամէն տեսակ օգտակար տեղեկութիւններ եւ ուսումնական, մատենագրական, քաղաքական եւ խառն լուրեր: Ուսումնական բաժնին մէջ կը դրուին պարզ ոճով պատմական, աշխարհագրական, բնագիտական, տրնտեսական եւ մանկավարժական յօդուածներ, համառօտ կենսագրութիւններ, նկարագիրներ ու սովորութիւններ: Մատենագրական բաժնին մէջ բանաստեղծութիւններ, բարոյական պատմութիւններ եւ ընտիր հատուածոց թարգմանութիւններ: Քաղաքական բաժնին մէջ ներքին եւ արտաքին լուրեր. բայց արտաքին լուրերուն մէջէն ալ ամենուն օգտակար երեւցածները կը նտրուին, եւ աւելի անոնք որ մեր ազգին գտնուած տեղերուն հետ կապակցութիւն մը ունին:

Բաց յայսմանէ, ամսագրոյս մէջ պիտի գրտնուին զանազան թղթակցութիւնք՝ աւելի արեւելքին այլեւայլ կողմերէն եկած:

Մէկ խօսքով, «Մասեաց Աղաւնոյն» վրայ *Ծիածան* անունն ալ կաւելնայ՝ միայն իրեն կատարելագործուելուն նշան, եւ ոչ թէ փոփոխութիւն մը կը բերէ այն հոգւոյն եւ ընդհանուր ոճոյն զոր ընտրեցինք 1855-ին՝ այս ամսագիրը սկսած ատեննիս:

Այս կերպով ահա մեր «Մասեաց Աղաւնի» ամսագիրը փոխանակ Փարիզէն տարածուելու աշխարհիս ամէն կողմը, այսուհետեւ Թէոդոսիայէն կը տարածուի: Յիրաւի, շատ մեծ տարբերութիւն կայ շատ բանի կողմանէ այս երկու տեղեաց մէջ. եւ ո՞վ չգիտէր թէ Փարիզը անհամեմատ կերպով գերազանց է նաեւ շատ մայրաքաղաքներէ, ո՞ր մնաց Թէոդոսիոյ պէս փոքրիկ քաղաքէ. սակայն մեր փնտռածը տեղերն են՝ թէ այն տեղերուն պտուղները: Ի՞նչ շահ մեղուին ծաղկազարդ բուրաստանի մէջ թռչտելէն՝ երբ որ ծաղկըներէն մեղր ու մոմ հաւաքելու տեղը թոյն հաւաքէ մեղուն. անոր ներհակ, ինչ վնաս մեղուին հասարակ դաշտերու մէջ պտրտելէն՝ երբ որ կրնայ այն բուրաստանին ծաղկըները, կամ ծաղկըներէն քաղուելու մեղրը այն դաշտերուն մէջ եւս գրտնել:

Կարող է մէկն ըսել մեզի՝ թէ ուրեմն այդ հաշուով Մասեաց Աղաւնին Հայաստանի կիսաւեր քաղաքներէն կամ գեղերէն մէկուն մէջ եւս կրնար հրատարակուիլ: — Պատասխան կուտանք թէ այո՛, եւ շատ լաւ կը ըլլար, միայն թէ կարելի ըլլար գտնել հոն գոնէ այնքան նիւթական դիւրութիւն կանոնաւոր ամսագիր հրատարակելու, որքան կարելի եղաւ գտնել

Թէոզոսիոյ մէջ: Եւ ինչո՞ւ չէ. մեք այնպէս դր-
րեր ենք մտքերնիս որ անցան զնացին այն
ժամանակները՝ յորս կրսէին ոմանք թէ մեր
ազգը լուսաւորելու համար պէտք է ազգէն
գուրս ելլել: Ընդ հակառակն, մենք կրսենք ու
կրհաստատենք՝ թէ մեր ազգին միտքը բանա-
լու, սիրտը կրթելու, եւ ո՞ր եւ իցէ ուսումնա-
կան աշխատութիւն ազգին օգտակար ընելու
համար՝ պէտք է ազգին մէջը մտնել, ազգին
կարօտութիւնները հասկրնալ, եւ ըստ այնմ
խօսիլ եւ գրել: Թէ որ ազգին պիտոյքը զանա-
զան հիւանդութիւններու կրնմանցընենք, Փա-
րիզ, Վենետիկ, Վեննա, Հոմ, Փեթրպուրկ,
Լոնտոն, Փէքին կամ նոր եօրք կենալով՝ այն
հիւանդութիւններուն դեղ ընել չըլլար. հի-
ւանդներուն քովն երթալու է, անոնց երակը
զննելու, անոնց լեզուն նայելու, անոնց զան-
գատները լսելու, անոնց ցաւերը հասկրնալու
է: Հեռաւոր երկիրներէ զանազան դեղեր բե-
րելը շատ կարելի է եւ գովելի բան է, բայց
այն դեղերուն ո՞րը ո՞ր հիւանդին տրուելիքը
այն ժամանակ միայն կրհասկրնայ բժիշկը՝
երբոր աչքովը տեսնէ հիւանդները: Ո՞վ կրնայ
աւելի լաւ հասկրնալ, օրինակի համար, Վանայ
ժողովրդեան ուսումնական, բարոյական եւ նի-
թական պիտոյքն ու կարօտութիւնները՝ քան թէ
բազմարդիւն Մկրտիչ Վարդապետը Խրքմեան,
որ *Առծուի Վասպուրական* ըսուած պատուա-
կան ամսագրոյն տպագրութիւնը Վանայ մէջ
ընելով՝ գեղեցիկ օրինակ եւ յորդոր է ճշմարիտ
հայրենասիրաց՝ որ իրենց ազգասիրութիւնը
գործով ցուցընեն: Ո՞չ ապաքէն նոյնպէս նա-
խանձելի եւ գովելի ճանչնալու է *Արարեսեան*
Արշարուսոյն ի Զմիւռնիա տպագրուիլը, *Մասի-*
սիներ, *Մեղուիներ* ու *Բանասիրիներ* ի Կոստանդնու-

պօլիս, եւ միւս *Մեղուիներ* ի Տիփսիս: Ապա ու-
րեմն յուսանք՝ թէ չեն մեզադրեր զմեզ ալ Մա-
սեաց Աղաւնոյն տպագրութիւնը Փարիզէն Թէո-
զոսիա փոխադրածներուս համար՝ անոնք որ
այս բաներս լաւ կրհասկրնան. անոնք որ այս
ալ լաւ հասկրցած են մեզի պէս թէ նոր արթըն-
ցած ազգի մը յառաջադիմութեան օգնելը՝ նոր
ոտք ելած տղուն քալել սովրեցընելու պէս է.
քալել սովրեցընելէն առաջ՝ վազել ու ցատքը-
տել սովրեցընեմ ըսողը տղուն ոտքերը կրկո-
տըրտէ:

Վերջապէս մենք ալ զիտենք՝ որ զիտութեանց
եւ արուեստից յստակ եւ յորդաբուխ աղբիւր-
ները Փարիզու մէջ շատ աւելի են քան թէ ու-
րիշ տեղ. սակայն, որովհետեւ կարելի է նաեւ
Փարիզէն հեռու բնակելով՝ չափաւորապէս
վայելել այն աղբիւրներուն օգուտները, սիրտ
առնենք զուարթութեամբ աշխատելու ի յառա-
ջադիմութիւն ազգիս այսպիսի տեղ մը՝ որ յետ
Կոստանդնուպօլսոյ կրնայ համարուիլ առաջին
յարմար կեդրոն հազորդակցութեան աշխար-
հիս ամէն կողմերը ցրուեալ Հայկազանց:

Արդէն ծանուցինք ընթերցասիրաց՝ թէ Աղա-
ւնոյն տպագրութեան տեղը փոխուելով, հոգին
ու լեզուն պիտի չփոխուի: Հոգւոյն չփոխուա-
ծին յուսանք որ ամենայն ազգասէրք գոհ եւ
ուրախ պիտի ըլլան, վասն զի ամենուն ալ փա-
փաքելի զիտենք այժմու ժամանակիս՝ որ ամե-
նայն ազգային օրագրաց եւ լրագրաց ջանքն
ըլլայ զիտութեան եւ լուսաւորութեան հետ
միանգամայն սէր եւ միաբանութիւն եւ խա-
ղազութիւն տարածել մեր ազգին մէջ ամէն
տեղ, ինչպէս որ *Մասեաց Աղաւնի*ն ալ մինչեւ
ցայժմ ըրեր է, ու կրիտաստանայ այսուհետեւ
աւելի եւս ընել: — Բայց լեզուին չփոխուելուն

վրայ թերեւս տխրին ոմանք, մանաւանդ Ռուսաստանի Հայոց մեծ մասը, որոց չկրնար ախորժելի գալ այս մեր աշխարհաբառը (որ կուտանդնուպօլոսոյ աշխարհաբառին մաքրուածն է), մանաւանդ ասոր մէջի քանի մը խորթութիւններն ու տգեղութիւնները. զոր օրինակ՝ *հը* եւ *ալ* մասնիկներուն շատութիւնը, *ըլլամ*, *կըլլամ*, *ըլլուի*, *ըրեր եւ*, *հոս*, *հոս*, *հոն*, *եկն*, *մեյնը*, *մ'ըսեր*, *օր մըն ալ*, *մեկեղ*, *հիւնս*, *պիտր*, *հոլը* եւ այլն: Սակայն այնպիսեաց տխրութիւնը փարատելու կամ գէթ մեր գործը իրենց առջեւն արդարացընելու համար կրփութանք մըտքերնին ձգել՝ թէ այս ամսագիրը արդէն չորս հինգ հարիւրի չափ բաժանորդ ունի Տաճկաստանի մէջ. ի հարկէ անոնք ալ կերպով մը իրաւունք ստացած են պահանջելու որ ամսագրոյս լեզուն չփոխուի, մէջը այնպիսի բառեր ու դարձուածներ չմտնեն որ գէթ իրենց համար անախորժ կամ անխմանալի են, ինչպէս այս բառերը, *սրան*, *նրան*, *եղ*, *եղի*, *սրանց*, *նրանց*, *Ստամբոլից*, *ցոյց ե տալիս*, *երկնքում*, *կամենում*, *անց կացաւ*, *դուս կրգայ*, *վեր գնաց*, *բամակից*, *դրադումը* եւ այլն: Այս երկու տեսակ աշխարհաբառին մէկը կամ միւսը ուզողները կրնան ասով զոհ ըլլալ եւ մխիթարուիլ որ մեր փափաքն ու վախճանն է երկուքին ալ պակասութիւնները ուղղել ու կատարելագործել, իրենց մօրը կամ աղբիւրին՝ այսինքն գրոց լեզուին նմանցընելով, բայց եւ այն՝ կամաց կամաց եւ զգուշաւոր խոհեմութեամբ, եւ ոչ թէ մեր անձնական ախորժակը կամ ի մանկութենէ մեզի ընտանեցած եւ ախորժելի դարձած լեզուն ու բառերը անխախտելի կանոնի պէս ազգին առջեւը դնելով, ու ջանալով մեր խելքին եւ անոնց ախորժակին բռնութեամբ ըն-

դունելի ընելու այն մեր ինքնահաճոյ եւ ինքնահնար լեզուն:

Հնարկ է արդեօք քանի մը խօքով այն ալ հասկըցընել թէ ինչ պատճառաւ Մասեաց Աղաւնոյն հինգերորդ տարին ալ այս նորածեւտաւերով կըսկսի հրատարակուիլ՝ որով եւ չորս տարի հրատարակուեցաւ: Արդէն առաջին տարւոյն սկիզբէն, այսինքն 1855 տարւոյն յունուարի ամսատետրակին մէջ ըստ բաւականին ցուցուցեր ենք այս նորածեւութեան տեսակ տեսակ օգուտները, եւ ուրախ ենք որ յոյսերնիս բոլորովին պարապ չելաւ. վասն զի խիստ շատ ուսումնասէրք ամէն հասակէ փորձեցին տեսան որ քանի մը օր՝ նաեւ քանի մը ժամ աշխատիլ ու այս տառերը կարգալ կամեցողը՝ առանց դժուարութեան եւ նոյնպէս համարձակ կրկարգայ այս ամսագիրը՝ ինչպէս նաեւ հնաձեւ տառերով տպագրուած գրքերը: Զենք մեղադրեր ալեզարդ ծերոց, եւ անոնց որ խիստ քիչ անգամ ձեռքերնին հայերէն գիրք կառնուն, թէ որ զանգատին ու մերժեն մեր աշխատութիւնը՝ միայն անոր համար որ իբր թէ դժուար կարգացուելու տառերով գրուած են. բայց չենք ալ կրնար՝ անոնց զանգատանքը վերցընենք ըսելով ետ կենալ շուտով այնպիսի նորածեւութենէ մը՝ որ ծանր եւ իրաւացի պատճառներ եւ ոչ սակաւ օգուտներ ունի, ինչպէս որ ըսինք:

Միայն թէ առանց պատճառի չեն երկու նիւթական փոփոխութիւնքն որ ըրինք հինգերորդ տարւոյս մէջ: Մէկը այս՝ որ քաղաքական լուրեր կըղենք համառօտ ոճով իւրաքանչիւր ամսաթերթին մէջ, այս վախճանաւ որ մեր ազգին մէջ ալ աւելնայ աշխարհիս այլեւայլ տէրութեանց քաղաքական վիճակը հաս-

կրնալու, եւ անոնց վրայ խոհական եւ հեռատես խորհրդածութիւններ ընելու գովելի սէրն ու վարժութիւնը: Երկրորդն ալ այս՝ որ ռուսերէն եւ գաղղիարէն գրուած մասը այնպէս կը տպագրենք՝ որ կարելի ըլլայ թէ հայերէնին հետ ի միասին առնուլ, եւ թէ զատ զատ. ուստի զինն ալ երկու տեսակ որոշուած է, այսինքն հայերէնն ու ռուսերէնը կամ գաղղիարէնը միանգամայն առնուլ ուզողը կը վճարէ 8 բուպի, որ է 52 ֆրանք. բայց սոսկ հայերէնին զինն է 6 բուպի, այսինքն 24 ֆրանք. իսկ սոսկ ռուսերէնինն ու գաղղիարէնինը 4 բուպի, այսինքն 16 ֆրանք:

Կըմնայ քանի մը խօսք ալ ըսել զրսէն առնուելու յօդուածներուն համար: — Մասեաց Աղաւնոյն երեսները բաց են ոչ միայն իւր թրդթակիցներուն, այլ եւ ազգաշահ տեղեկութիւն յուղարկողներուն գրուածքները սիրով ընդունելու եւ տպագրելու, բաւական է որ անոնց հոգին յարմար ըլլայ իւր հոգւոյն ու նպատակին: Մեր ամսագիրը չպահանջեր որ օտարներէ

րէ եկող յօդուածներուն ոճն ալ իւր ոճոյն նրման ըլլայ բոլորովին. ուստի երբեմն նաեւ այնպիսի յօդուածներ սիրով կընդունի՝ որ իւր ընտրած աշխարհաբառէն տարբեր աշխարհաբառով մը գրուած ըլլան. բայց ընդհանրապէս լեզուի եւ ուղղագրութեան խորթութիւնները վերցընելու կամ ուղղելու ազատութիւնը իրեն կը պահէ:

Գարձեալ, զրսէն եթէ այնպիսի յօդուած ընդունի ամսագիրն որ իւր նպատակին յարմար չէ տպագրելը, յանձն չառնուր այն յօդուածը նորէն առ հեղինակն դարձընել միշտ՝ անլորդ ու ծանր աշխատութեամբ:

Այսպէս կըսկսի Մասեաց Աղաւնիս իւր հինգերորդ տարին, եւ լի է յուսով՝ որ թէ իւր կատարելութիւններովը եւ թէ կանոնաւոր հրատարակութեամբը ոչ միայն իւր առաջին բաժանորդները գոհ ընէ, այլ եւ նորանոր բաժանորդաց եւ ընթերցողաց հաճութեանը արժանաւոր ըլլայ շատ տարիներ: